

# ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

ՅՐԱՆՔՕՓՈՒՐԳ ԱՆՀԱՄԱԶԱՅՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ  
ՀԱՅԳԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ. — ՀԱՅԳԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ  
ԵՒ ՅՐԱՆՔԱԿԱՆ ՄԱՐԿՈՒՐԸ. — ԱՌԱՐԹԱ-  
ՆԸ ՎՊԿՈՒԱԿՈՒՄ :

- o -

ՅՐԱՆՔՕՓՈՒՐԳ ԱՆՀԱՄԱԶԱՅՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ  
ՀԱՅԳԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ. — Գաղաքական կացու-  
թիւնը, այս վարկիւանիս, տնտիւզ լեցուն է, եւ  
թերեւս յոյսերով ալ՝ մեղի համար :

Փրանսա իր զիւստազիտական յարաբերու-  
թիւնները խզած է Տանկատանի հետ, որով-  
հետեւ Սուլթանը խարքախ ու անպատկառ  
վարմու նքով մը վերաւորեց Փրանսայի արժա-  
նակատութիւնը : Գ. Գոնսթան մեղնեցաւ  
Պեյպէս, եւ Միւնիխ Պէ. Սուլթանին այդ ճար-  
պիկ ու զարիւր գործըը, ճամբու գրուեցաւ  
Փրանսայէն : Փրանսական կառավարութիւնը  
որոշած է ձեռք առնել հարկաւ որ միջոցները՝  
Սուլթանը պատժելու համար, թէ ի՞նչ են այդ  
միջոցները, զիս ոչ որ գիտէ՝ թէ ե՞րբ պիտի  
գործագրուին, ոչ ոք գիտէ նմանպէս : Կը  
կարծուի թէ Ձարին ի Փրանսա այցելութիւնէն  
ետքն է որ Փրանսական կառավարութիւնը  
պիտի սկսի «գրտել» : Եւ խնդրել այժմ  
այնպիսի ծանր հանգամանք ստացած է որ  
նոյն իսկ եթէ Սուլթանը հատուցանէ երկու  
Փրանսայի պատակ պարտապահանջներուն պա-  
հանջը, Փրանսա չի կրնար ստով ինքզինքը  
զոհաբաց նկատուի : Սուլթանը անարգած եղաւ  
Փրանսան : Փրանսան պարտաւոր է «պատժել»  
Սուլթանը, ասի թեանկազին առիթ մըն է Ֆը-  
րանսայի համար՝ ուժ ցոյց տալով վերստանա-  
լու իր վարկին ու ազգեցութիւնը զոր ստնետով  
ունիք Արեւելքի մէջ եւ զոր կորսնցուց հաշ-  
կական տաքնապին միջոցին ՀանուՅոյի դահ-  
լիճին վատութեամբը : աններելի պիտի ըլլար  
որ Փրանսական արդի կառավարութիւնը փախ-  
ցընէր այս առիթը :

Աննեղելի պիտի ըլլար մանաւանդ եթէ Ֆը-  
րանսա այս առիթէն չօչտուէր՝ Սուլթանի  
բոլոր զոհերուն օգնութեան ձեռք մը կառակա-  
նելու համար : Բաց ի մտադասիրական բարձր  
տեսակիտէն, նոյն իսկ Փրանսական շա-  
հրուն անձուկ տեսակէտովը՝ անհրա-  
ժեշտ է որ Փրանսական կառավարութիւնը  
ընդլայնէ Փրանսոթ-թուրք աննամանայութիւ-  
նը : Սուլթանէն պահանջէ, ոչ միայն երկու  
մանաւանդ պահանջքին հատուցումը՝ այլ եւ, ու  
ճանաւանդ, գործագրուին այն հիմնական  
բարեւորող մեքերուն որոնք Տանկատանը պի-  
տի զարձանէն ընտելելի եւ քաղաքակիրթ եր-  
կիր մը : Փրանսական մատուին մէջ այս միւ-  
ջոցիս այս իմաստով բազմաթիւ յօդուածներ  
կ'երեւան Ռուսնէ, Ինկիսն եւ Ռուսիշերբա-  
ցատրեցիկ թէ Սուլթանին լրբութիւնը ար-  
զիւնքն է այն անտարբերութեան զոր ցոյց

տուաւ ՀանուՅոյի Փրանսան՝ հայկական մե-  
նական խնդիրներու միջոցին, եւ թէ երկուս  
զիւ պայպին մէջ Փրանսայի արժանապատ-  
ւութիւնը զարձակ շտանդուէր Արեւելքի մէջ,  
անհրաժեշտ է որ Փրանսական կառավարու-  
թիւնը այժմ ամէն միջոց ի գործ դնէ, ոչ թէ  
զրամական խնդիր մը կարգադրելու, այլ Տան-  
կատանը հիմնովին բարձեւորողու համար :  
«Մաթէն»ը ուժգին պայքար մը սկսած է Սուլ-  
թանին եւ զոգուելի Միւնիխին դէմ : «Փրանս»ը  
իր սեպտեմբեր 14ի թիւով հրատարակեց հո-  
յակապատմաբանական մը, «Ք Հայաստան» վեր-  
նագրով, որ կը նկարագրէ թրքահայաստանի  
արդի անաւոր կացութիւնը եւ պարտք կը զը-  
նէ եւ քաղաքական պետութեանց վրայ որ վրա-  
թան հզօր միջամտութեամբ մը վերջ դնել այդ  
կացութեան : այդ յօդուածը կ'աւարտի հետեւ-  
եալ տողերով .

«Ամէն ոք գիտէ թէ վարկիւանը հանդի-  
սաւոր է : Հանդիսաւոր է այդ զժպազգ ժո-  
ղովրդին համար (Հայոց) որ մահապառ է հա-  
րուածին կը սպասէ : Հանդիսաւոր է նա-  
րեժմէին եւ ամ մարդուն համար, որ երկ-  
րորդ անգամ ըլլալով պիտի ստաննեն պա-  
տասխանաւորութիւնը մարդկային խղճին  
դէմ ու զղտած այսպիսի թշնամանքի մը :  
«Հանդիսաւոր է մահաւանդ եւ րոպայի հա-  
մար, քաղաքակիրթ բուսած պետութիւննե-  
րուն համար որոնք չեն կրնար ձեռքբերին  
լուալ այդքան թափուած արեւն, որոնք ար-  
զէն իրենց համաձայնութեան անակնին  
տիւր ստեպրանն ընծայեցին ստաշին կո-  
տորմներուն ասերը, եւ որոնք այս պահու-  
սը ար միջոց ունին ձեռքբերին՝ այդ անաշխ  
դէպքերուն կրկնումն արգիլելու եւ Հա-  
յաստանին շնորհելու հանդուրժելի կացու-  
թիւն մը, թուրքերն սպանուցնելու եւ  
բաշխաւորելով եւ աշխարհի խաղաղութիւ-  
նը պահպանելով հանդերձ :

«Պետ է յուսալ որ զիւստապետութիւնը  
պիտի զետանայ սրբազան գործի մը զինքը  
կայող ցոյց տալ եւ թէ պիտի ըմբռնէ որ  
հայպիսի վարկիւանները Հակառօրէն կարճ  
ու խուսափուկ են եւ անգամ մըն ալ չեն  
հանդիպել :»

Հայաստանի կացութիւնը, ջարդերուն վեր-  
սկսումը, Սասունի պայաքումը, որ կը զուգա-  
ղիպին այս ամիսուն հետ, անհնար է որ Փրան-  
սական կառավարութիւնը ուշադուրթ թիւնը  
չգրաւեն՝ այժմ աւելի սուր կերպով քան եր-  
բեք : Եւ արդէն կարգ մը կարեւոր Փրանսացի  
հայաստանի, — գլխաւորապէս Փրանսո-հայ-  
կական ջոնթիթի անդամները, — իրենց պարտք  
համարեցին Փրանսական կառավարութեան  
յայտնել թէ անհրաժեշտ կը լինական որ Փրան-  
սոթ-թուրք աննամանայութիւնը ընդաջնուի  
եւ Փրանսա պահանջէ Սուլթանէն, ոչ միայն  
քանի մը միլիոն խնդրոյն լուծումը՝ այլ եւ  
իւժուած ու հայկական խնդրոյն կամ գոնէ բա-

ցարձակ զաղարուժը Բարդերուն և սխտեմա կան հայաժանքներուն :

Պ. Տընիս Գոչէն, անդամ Ֆրանքօ-հայկական ընկերութեան, որոշած է խորհրդարանին բացմանը հարցապնդում մը ուղղել՝ Հայոց արդի կացութեանը վրայ :

Կը կարծուի թէ Չարի եւ իր կառավարութիւնը տարակարծիք պիտի չըլլան իրենց գաղտնակցին հետ՝ այսպիսի գործունէութիւն մը ձեռնարկելու համար :

Վայրկեանը պատեն է քան երբեք որպէս զի Ֆրանսան եւ Ռուսիա յիշեն թէ իրենք այն կրկու երկիրներն են եղած որ Արեւելքի բրիտաննէից պաշտպանութեան զերն ստանձնած են քանիս այնցական մէջ : Մակեդոնիա տակնու վրայ, Հայաստան արիւնջուտ՝ օգնութեան կը սպասեն : Երանի՛ թէ միամիտ երազ մը անուշա՛ց չըլլայինք՝ յուսալով որ Գոմբիշէնի Ֆրանքօ-ռուս տեսակցութիւնը արեւելեան խնդրոյն արգար ու հիմնական լուծման առաջնորդող դէպք մը կ'ընայ ըլլալ :

Յ. Գ. Քրանչն իր սերտ Աի թիւրով հրատարակել հետեւեալ կարեւոր լուրք .

« Է. Տելքասէ այսօր ընդունեցուց Պ. Բիէր Գիյարը, խմբագրական սէրօ Արմենիայի, որ իրեն յանձնեց Կուպագոյն բարեխորհմանց ծրագիր մը թրքական Հայաստանի նահանգներուն համար, խմբագրութեմ Իրօշտեան կուսկցութեան կողմէ, եւ մասնաւորապէս անոր ուշադրութիւնը հրատարակելու հայկական նահանգներու վիճակին, Ձէյթլիւնի, Սասունի, Մուշի եւ Ճիարպէրիի մէջ մտալուտ ցարդերու հաւանականութեան վրայ, եւ Հայոց կողմէ արեւելից վրէժխնդրութեան ձեռնարկներու վառնդին՝ եթէ անոնց կացութիւնը զարմանելու հոգ չստարուի : »

Նս վերջին ծայր ուրախ եմ որ Իրօշտեան կուսակցութիւնն ըմբռնած ըլլայ արդի կացութեան բարեպատեն հանդամանքն եւ զազափարն ունեցած ըլլայ Ֆրանսայի հայաժներու ակցակցութեամբ Պ. Տելքասէն զիմնու՝ որպէս զի Ֆրանսա՝ Ֆրանքօ-թուրք գծտութեանն օգտակար թրքական Հայաստանը բարեկարգելու նախաձեռնութիւնը ստանձնել : Միեւնոյն ատեն կ'իմանամ որ Պ. Համբարձում Առաքելեան, որ անցեալ տարի Բաքիի նուազագուծութեան համաժողովին ներկայացուց յիշատակագիր մը թրքական Հայաստանի կացութեան վրայ, կ'առնուի Համաժողովին գացիր է այս պահուս ներկայացնիլ զարձեալ մանրամասն յիշատակագիր մը թրքական Հայաստանը արևմտոց արդի անախի դէպքերուն մասին : Այլ յիշատակագիրք, Ֆրանսերէն լեզուով, և ստանձնէ ԱՅ Հէլ բաղկացած զբոլորի վրէժնու : Համաժողովը մեծ համակրութեամբ ընդունած է այդ յիշատակագիրը եւ հետեւեալ որոշակութիւնը վճած է . « Առաջարկել Պերլինի

դաշնագիրն ստորագրող եւրոպական պետութիւններուն ինքնագիր մը, որպէս զի պաշտօնական դիտարկներու մը վրէժնութեան համար հայկական հարցը, զոր ծագողովը 1895 ժայխսի բարեխորհումները ծրագրելը զոր խմբագրած են անգլիական, ֆրանսական եւ ռուսական կառավարութիւններն, որ ընդունուած է նոյն իսկ Մուլթանիին կողմէն : » Կ'ըստուի համաժողովը ստացել է հետագիր մը որ կը հաղորդէ թէ՛ « Միացեալ Նահանգներու խաղաղութեան ընկերութիւնները ուղերձ մը սկսած են ստորագրել ապա ամերիկեան ժողովրդին, ուղղուած Միացեալ Նահանգներու նախագահին : որպէս զի այն միջնորդէ եւրոպական պետութեանց մօտ, Դիտարկած ժողովը մը զուժարելու համար՝ հայկական հարցը լուծելու նպատակով : Եւստպէս Պ. Ֆրեսերիք Բուսի, խաղաղութեան բազմաբարին պետքը եւ բազմաբարին արտոյանը Գոմբիշէնը ուղարկած է հրատարակ խաղաղութեան ընկերութեանց կողմէն ուղերձ մը : խնդրելով Չարիէն եւ Պ. Լուպէէն որ խաղաղութիւնը տեսական եւ արեւելի հիմքեր վրայ դնելու համար՝ ջանադիր ըլլան ինչպէս գտող տառապող մոլորութիւններուն, որոնց կարգին մէջ անաջին տեղը կը ըսնէ հայ ժողովուրդը : »

Իսկ վերջին պահուս կ'իմանամ որ վերակազմեալ Հնչակեան կուսակցութիւնը նոյն մը զրկած է Գոմբիշէնը, Պ. Լուպէէն եւ Չարիս ուղղեալ, հրաւիրելով Ֆրանսական եւ ռուսական կառավարութեանց ուշադրութիւնը Հայաստանի արդի կացութեան վրայ, եւ անաջարկելով որ այդ երկու կառավարութիւնները նախաձեռնութիւնն ունենան ազդեցիկ գործունէութեան մը՝ հայկական խընդիրը արմատապէս լուծելու համար : Ինչի կը հաղորդեն թէ Ֆրանսայի կարեւոր անձնութիւնները իրենց ցաջակցութիւնը խոստացած են որպէսզի այդ շնորհակատութեան արձուի : Այս բոլորը ձեռնմէներ, ժողովրդի մ'ի գողմէ որ անաւոր մարտիրոսութեան մը խորէն, խորտաբար եւ անվատաբար իր բրաւուրը կը յամարի պահանջել եւրոպայէն, ինչ կ'ըստարագրուին մնալ : Ուշ կամ կանուս անոնք իրենց պտուղը պիտի տան :

ՀԱՅԿԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ՈՒ ՖՐԱՆՍԱԿԱՆ ՄԱՍՈՒՂԸ — « Լա Էիպրիթ » լրագիրը հրատարակած է իր 15 սեպտ. թիւով ծանօթ Ֆրանսայցի հայասէր Պ. Տընիս Գոչէնի հետեւեալ նամակը :

« Պարոն անօրէն « Լա Էիպրիթ » լրագրի, « Հանձնեցք ծանուցանել հարցապնդումը զոր պիտի ընեմ մեր Արեւելքի կրօնական հաստատութեանց մասին : Պիտի իօսիմ նաեւ, եւ շնորհակատութեամբ պիտի ըլլամ ձեզի եթէ զայս ալ ծանուցանելու, Հայոց արդի կացութեանը եւ այն դէպքերու մասին որ տեղի ունեցած են Սասունի, Մուշի մէջ, այսինքն այն տեղերանոր ուր վեց տարի առաջ սկսած Հայաստանի կուսակցութիւնը ընդունեց Պ. Բիէր Գիյարը, խմբագրական սէրօ Արմենիայի, որ իրեն յանձնեց Կուպագոյն բարեխորհմանց ծրագիր մը թրքական Հայաստանի նահանգներուն համար, խմբագրութեմ Իրօշտեան կուսկցութեան կողմէ, եւ մասնաւորապէս անոր ուշադրութիւնը հրատարակելու հայկական նահանգներու վիճակին, Ձէյթլիւնի, Սասունի, Մուշի եւ Ճիարպէրիի մէջ մտալուտ ցարդերու հաւանականութեան վրայ, եւ Հայոց կողմէ արեւելից վրէժխնդրութեան ձեռնարկներու վառնդին՝ եթէ անոնց կացութիւնը զարմանելու հոգ չստարուի : »

տորանները կը փութան ըսել թէ անցած տարին, նմանօրինակ սեփուներու կրկնումս վաճառքին առաջին ամսուեցաւ ժամանակաշրջանը ու կորովի միջոցներով (\*): պիտի բարացմանը հարցապիտու ուղղեմ Արտաքին Գործոց նախարարին:

«Բայց մեր Պոլսոյ գրաստանը պէտք է մտաբերեն որ ղէպքերը պիտի ընդլայնեն ֆրանքո-թուրք հնամանայութեան այն հողը զոր կը գըն: րեց, — այսինքն զորքի խնդիրներու հողը:»

«Անշուշտ, պէտք է որ նախանձանդիր ըլլալը մեր ազգակիցներուն իրաւունքները պաշտպանելու. եւ անհրաժեշտ էր Սուլթանէն պահանջել նոյն իսկ իր դատարաններուն արձակած վճիռներուն հոստադրութիւնը: Բայց վերջապէս, եթէ մեր նաստառութիւնները վրամանակ մէջ մնան, եթէ մեր քրիստոնեայ պաշտպանեալները շարունակուին Քիւրտերէն ջարդուիլ, մրանայի հանրային կարծիքը պիտի չբաւականանայ Պ. Պ. Լորանտոյին եւ Քուպրիիին տրուած զոհաստամովը: Եւ Սուլթանը, եթէ զնէ, նոյն իսկ չառ սուղ զնով, Պոլսոյ քաղաքները, առով մեզի հետ իր բոլոր հաշիւը կարգադրած պիտի չըլլայ՝ եթէ նորէն զանոնք հայ արիւնտով ողողէ:»

«Թերեւս Մուշի եւ Սասունի խռովութիւնները նուազ կարեւոր են քան ինչ որ կը կարծենք՝ մաղթելի է որ այդպէս ըլլար: Բայց 1893ին, 1896ին շարագուհի արտակները պէտք է որ եւրոպական կառավարութիւնները մղեն ուշադիր ըլլալու:»

Փրանքո-թուս նիզակակցութեան մասին շահական յօդուածի մը մէջ, Պ. Էրնէթթէ Լալիս, բացատրելով այն մտ ղերը զոր ան պիտի կատարէ երբ երկու կառավարութիւնները գիտուն միտակցարձ գոհողութիւններ ընել երկու երկիրներուն շահերուն հասարակ պաշտպանման համար, կը յիշէ թէ անցեալին մէջ եղած են ղ ղտարզ պարագայեր ուր Փրանքասոյ նիզակակցութեան հետեւանով, ստիպուեցաւ շատ մեծ զոհողութիւններ ընել. այդ պարագաներուն ղլխաւորն, ըստ Պ. Լալիսի՝ հայկական խնդիրն է:

«Այս «Հանդէս»ին մէջ մենք արդէն յայտնած ենք կը զրէ Պ. Լալիս, թէ ղոհողութեան բաժինը շատ մեծ եղաւ Փրանքասոյի համար՝ Արեւելոյի տխուր ղէպքերուն մէջ, Հայաստանի ջարդերուն հետեւանով բացառած տաքապիտաները: Այդ հրամարտմը իր ամենին ազնիւ աւանդութիւններէն, որոնք քրիստոնեայ Փրանքասոյին էին որքան յիշախորհակալան մըրբանայինը, եւ մեր շահերուն այս լըումը, շատ ճանր յանցանք մը թուեցաւ մեզի: Կրկին

հանգուակատարութիւնը՝ հանդէպ Հայերը ջարդող Սուլթանին եւ հանդէպ Իսուսիոյ, որու կառավարութիւնը այն միջոցին կը թուէր անտարբեր աչքով նկատել կոտորանները, այնքան տարբերակ է որ մարդ պարտաւոր է ղայն բացատրելու համար թաքուց մտածում մը են: Թագրել: Այն պահուն ուր Ֆրանքո-թուս նիզակակցութիւնը երեսուն հանուեցաւ, կարծես թէ աշխարհս վեր վերջնիկու կարող լծակ մը համարեցին ղայն: Մեծ երազը փարսեցաւ, աւազ: Վտանգաւոր էր, կամ ղուն տարածամ, եւ համաձայնութեան սղընդական ու իրական իմաստն այդպէս ընդլայնելը: Ասով ուրիշ բան չհանցանք բայց եթէ թողուլ որ յայննայ Հայաստանի արեւնոտ արատը, ի միաս մեր պատուոյն եւ մեր շահերուն:»

Այն միջոցին ուր ջարդերը վերակած են Հայաստանի մէջ եւ երբ ջարդը մըրանա կուգայ, Պ. Լալիսն այս տողերը մեծապէս նշանակալից են եւ ասանց պաշեցութեան ինչ կրնար մնալ: — Եւ Պ. Լալիս իր յօդուածը կ'աւարտէ արդէն յոյս չալանելով որ ֆրանքո-թուս նիզակակցութիւնը հետզհետէ պիտի ձյուր առնէ այնպիսի ընթացք մը ուր երկու կողման շահերն իրարու հետ պիտի կարենան համաձայնիլ փոխապարձ ղոհողութիւններով ամէն խնդիրներու մէջ:

ՍՈՒԼԹԱՆԸ ՎՐՈՒՈՎԱԾ. — Պ. Տելլատէս որոշած է ղործել ի նպաստ Հայոց:

Այդ մասին արդէն տեսակցութիւն մը ունեցած է Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Լաւտոբֆ կոմսին հետ: Եւ ամենաստույգ աղբւրէ կը հաղորդեն թէ Պոլսոյ ոռոսական դեսպանը Պ. Ջենովիեֆ, այդ տեսակցութեան հետեւանով որոշուած է Բարիկ կանոնիլ:

Ու «Տոյս»ը իր 16 սեպտեմբերի թիւին մէջ կը հրատարակէ հետեւեալ հետադիրը:

«Պոլիս 16 սեպտեմբեր. — Նախարարական չըքտերակալան մը կը գեկուցանէ վախիտուութիւնն ու անդողութիւնը տիրեն ամէն ղողով Ռուսեան պետութեան մէջ եւ ապահովութիւնն արգարութիւն վայելեն բոլոր ցեղերը եւ բոլոր կրօնքները: ամէն անկարգութիւն պէտք է խնդրուի հանրային ուժին ղրտորէր: ասանց բնակիչներու օգնութեան ղրտմնու: Մշտական աջալընութիւն մը կը հրամայուի, քնակիչներուն միջիւ հզգոհութեան կամ կուրի շարժառիթներու առաջին անհերոհ համար:»

«Մուշի եւ Էրզրումի գաւառներուն մէջ վերջերս պատահած ղէպքերն են որ այս չըքտերակալանն ուղարկման ղողիչ են եղած: Սուլթանը մեծապէս կը վախնայ որ իրեն հակառակ եւրոպական համաձայնութիւն մը կը կարգուի:»

(\*) Պ. Տընիս Գոչնէ կ'ակնարկէ Մերսին ղրկուած ֆրանսական նաւատորմին